




Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
նչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

4829

Handwritten text in cursive script, possibly a name or title.

Handwritten text in cursive script, possibly a name or title.

1924

17

P-79

Armenian Rest 2009

17
P-73

ԱՆԿԱՐԴԱՅԻՔ, ՅԵՏՈՅ ՎՃԱՐՆԵՑԻՔ

կազմեց՝
ՎԱՀԱՆ ԹՈՎՄԱՍԵԱՆ

**ՅԱՌԱՋԴԻՄՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ՆԿԱՐԱԳՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒՄ**

Նշանակեցէք ձեր քերութիւններն ու
առաւելութիւնները

Հարիւր հազարաւոր տղարներու հը լաւագոյն դիրքի մը տիրանալ կարելի է՝ եթէ կրնաք գոհացուցիչ պատասխան տալ այս գրեցողին պարունակած հարցումներուն:

Նիւ Եորք
1924

ԳՈՐԾԻ ՄԱՐԴՈՅ ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
ՊԱՇՏՕՆԵԱՆԵՐՈՒ

1. Ձեր պաշտօնին կամ գործին համար պէտք եղած պաշարը եւ փորձառութիւնը ունի՞ք, եթէ չունիք, կ'աշխատի՞ք որ ունենաք:

2. Որդեգրած էք մասնաւոր սիւղեմ մը գործերնիդ վարելու եւ հաւատարիմ կը մնա՞ք այդ սիւղեմին մինչեւ որ նորն ու աւելի կատարեալը սորվիք:

3. Առտուն կանուխ առաջին գործը ըրած էք դուք ձեզի համար աչքէ անցնել ձեռնօթագրութեան տետրակը եւ դասաւորել այդ օրուան գործերն ու արձանագրել այն նոր թելադրութիւնները զոր կը յղանաք: Գիտէ՞ք թէ առտուն տասը վայրկեանի մտամփոփ ծրագիր մը, այդ օրուան ձեր աշխատանքին կէսին հաւասար է:

4. Իւրաքանչիւր օրուան ծրագրին գործադրութեան հաւատարիմ կը մնա՞ք. կարգադրուած ժամադրութիւնները հետեւեալ՝ օրունան կը ձգէք. չէ՞ք կարծեր որ վաղը աւելի զրադ կրնաք ըլլալ. ինչո՞ւ վաղուան օրը բաց չէք ձգեր իր կարելիութիւններուն:

5. Ձեր պաշտօնին եւ գործին չվերաբե՞րող բաներուն շատ հետաքրքրութիւն կը յայտնէք. անոնց ժամանակ կուտաք:

6. Ոսք մը՝ ծրագրի վերածելու եւ ծրագիր մը՝ գործադրելու համար անմիջապէս մասնաւոր ժամանակ կ'որոշէ՞ք. կը հսկէ՞ք գործադրութեան:

7. Ձեր տանելու կարողութենէն աւելի պաշտօն կամ պարտականութիւն կ'ստանձնէ՞ք:

8. Պաշտօն մը կամ պարտականութիւն մը կատարելու մէջ ԲԾԱԽՆԴԻՐ էք:

9. Ձեր պաշտօնին պահանջած ամէն գոհողութեան յանձնառու էք:

10. Գրասենեակին մէջ անձնական եւ ընկերական տեսակցութիւններ կ'ընդունի՞ք որոշեալ ժամանակէն դուրս:

11. Յարմարագոյն պաշտօնեան կըցած էք ձեռք ձգել: Կրնա՞ք գնահատել կարողութիւնները:

12. Անուշութեամբ, վերապահութեամբ եւ համբերութեամբ կը վարուի՞ք ամենուէն հետ, եթէ ոչ դիւրագրգիռ էք:

13. Տատամսոտ, վարանող եւ տա՛րտամ էք ձեր տուած հրահանգներուն եւ գործելակերպերուն մէջ: Մըջիւնին գլխուն վրայ կոխելէն կը վախնա՞ք:

14. Սովորութիւն ըրած էք ձեր պաշտօնին պահանջին տեսակէտէն ձեր թերացումները արձանագրելու... գործին ի նպաստ յղացուած որեւէ թելադրութիւն նոյնիսկ կէս գիշերին կրնա՞ք նօթագրել:

15. Ուղղամիտ է՞ք եւ ուրիշներ ձեզ կ'անջնա՞ն իբրեւ ուղղամիտ:

16. Ձեր հաշիւները մաքուր կը պահէ՞ք:

17. Չափազանց զբաղած էք, այնպէս որ յորձերը ձեզ կը հետապնդեն եւ ոչ թէ ուր գանոնք եւ այսպէս կը շարունակէ՞ք երկս տեն. մի՞ զարմանաք թէ որ ձեր աշխատ

վնկալուած արդիւնքը յառաջ չի բերեր: Ձեր գործելակերպերուն մէջ թերութիւն մը կայ, կրնա՞ք գտնել զայն:

• • •

Քիչ մարդիկ յաջողութեան մէջ ինկած են. յաջողութիւնը իշխալով չէ սակայն, այլ մագլցելով:

Յաջող մարդիկ օրը ութը ժամ աշխատանքով չեն գոհանար. չիկայ յաջող մարդ մը որ ութը ժամուայ աշխատանքով ներկայ գիրքին տիրացած ըլլայ:

Եթէ ձեր գործը կը ձգէք այն պատճառաւ որ չէք կրնար համաձայնիլ ձեր ընկերներուն հետ, զիտցած եղէք թէ որեւէ տեղ համագործակցելու համար պէտք է փոխէք ձեր խորհելակերպն ու վարուելակերպը:

Կրնա՞ք ձեր պաշտօնին արժէքը շարձրացնել արդիւնաբերութիւնը շատցնելով:

Եթէ կը հաւատաք թէ յաջողութեան ճամբուն մէջ էք՝ կրնայ ըլլալ որ մէկը իր օժանդակութիւնը ընծայէ ձեզի, իսկ եթէ կը կարծէք թէ միշտ յետադիմութեան ուղիին մէջ էք՝ շատ հաւանական է որ մէկը պանանէսի կեղեւ մը ձգէ ձեր ոտքին տակ եւ սահեցնէ ձեզ:

Ոստրէ մը իր վէրքերը գոհարի կը վերածէ եւ աննկուն երիտասարդը ձախողութիւններէն իւր յաջողութեան ճամբան կը հարթէ:

Մրցումի յատուկ ձին բեռան չյարմարի կ'ըսեն, նոյնքան ճիշտ է նաեւ ասոր հակառակը. կայ գործ մը որուն մէջ դուք կրնաք յաջո-

ղիւ ու երջանիկ ըլլալ, անշուշտ, սակայն և
գործը զիւրին գործ մը պէտք չէ ըլլայ. դիւրեւ
գործ եւ յաջողութիւն մէկ թուիի վրայ չե
բուսնիր. ձեզի կը մնայ ընտրութիւնը:

* * *

ՅԱԶՈՂՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1. Միշտ ուսերնիդ փոշեպատ, բարկացող,
զիւրադրդիւ ու կախ երեւոյթ կը չըլնէ:
2. Տեղեակ էք տեսակցութեան ու խօսակ-
ցութեան կերպերուն:
3. Կրնա՞ք ձեր լեզուն զսպել:
4. Կրնա՞ք ուրիշներուն ուշադրութեամբ
ունկնդրել:
5. Ուրիշներուն վրայ միշտ թերութիւն
գտնելու ունակութիւնը ունի՞ք, թէ ոչ ամէն տեղ
եւ ամէն անհատի մէջ բարին գտնելու ջանք
կ'ընէք:
6. Անշեւոյն մէջ կատարած ձեր սխալ-
մունքներուն միայն երբեմն կ'անդրադառնաք
թէ ոչ զանոնք թոթափելու վճռականութիւնը
ունիք:
7. Երբ սխալելով բան մը թողած ու անկէ
հեռացած էք կրնա՞ք երթալ ու կրկին զայն ըս-
կըսիլ:
8. Խնայողութեան կանոնաւոր հող կը
տանի՞ք:
9. Յաճախ կը բողոքէ՞ք թէ բախտը ձեզ
երբէք չժպտիր, թէ ոչ կ'աշխատիք օգտագ-
ծել ձեր ունեցած պատեհութիւնները:

10. Պարապոյ ժամերնիդ ի՞նչպէս կ'անցը-
նէք. զայն դարգացումի համար լաւագոյն ըզ-
րօսանքներու կը յատկացնէ՞ք, թէ ոչ վնասա-
կար հաճոյքներու:

11. Երկուքին ալ տէր չէք կրնար ըլլալ
միանգամայն. կամ զօրաւոր կամքի տէր էք եւ
կամ զէջ ունակութիւններու. արդ, որո՞ւ տէր
էք:

12. Միշտ ձեր գործը կը փոխէ՞ք եւ տեւա-
կան չէ՞ք կարող մնալ գործի մը վրայ. յիշե-
ցէք որ պատճառ մը կայ, եւ զիտցէք որ յան-
ցանքը միշտ ուրիշներունը չի կրնար ըլլալ:

13. Պէտք եղած չափով կը քնանա՞ք, թէ ոչ
կեանքին մեծագոյն ուժերը հոս ու հոն սլըք-
տալով կ'անցնէք:

14. Ուրիշն՝ ինչ թերադրութիւններ րնդու-
նիլ ձեզի հաճե՞լի են:

15. Ուրիշներուն թերութիւններուն թէ
ոչ առաւելութիւններուն աւելի ուշադրութիւն
կ'ընծայէք:

16. Բարոյապէս անբասիր կեանք կը վա-
րէ՞ք:

17. Խառնուածքով զիւրադրդի՞ն էք:

18. Գործի մէջ միայն ձեր անձնական շա՞-
հր նկատի կ'ունենաք, թէ ոչ կ'աշխատիք իս-
կական ծառայութիւն մը մատուցանել:

19. Կրնա՞ք գործի մը վրայ ձեր ուժերը
կեդրոնացնել. թէ ոչ զանոնք կը ցրուէք:

20. Օրինապահ, ուշադիր եւ խոհո՞ւն էք:

21. Բաղդին վստահելով խնդ պատեհու-
նիւն կը փորձէ՞ք, թէ ոչ մասնաւոր ծրա-

դրի մը հետեւելով աննկատ կ'ընէք անտեսու-
թիւնը:

22. Երբ ամէն բան ձախող կ'երթայ, կրնա՞ք
ժպտիլ:

23. Կը կարծէ՞ք թէ դուք միշտ շիտակ էք
եւ դիմացինը՝ սխալ:

24. Զեռքերնուդ մէջ եղած Դործ մը ան-
թերի կը կատարէ՞ք. կը սիրէ՞ք ձեր գործը թէ
ոչ միշտ զգուանք կը յայտնէք:

25. Կը կարծէ՞ք թէ ձեր ունեցած գործն ու
պարագաները միշտ գէշ են եւ ուրիշներունը՝
աղէկ: Փոխեցէք ձեր այս մտայնութիւնը, եթէ
ոչ աւելի կը վատթարացնէք ձեր պայմանները:

26. Գործին մէջ եւ անձնապէս մարքուր եւ
ճաշակաւոր էք:

27. Ուրիշներուն վրայով խնդ որ կը մտա-
ծէք անմիջապէս կ'ըսէ՞ք իրենց, թէ ոչ տասը
կրնաք համրել՝ ըսելէն առաջ:

28. Համակրելի, բարի եւ խոհեմ է՞ք ձեր
յարարերութիւններուն մէջ:

29. Զաւազանց սխալներ մատնանշող, հը-
րամայող ու սոնքացող հովեր կը կրէ՞ք ուրիշ-
ներուն հանդէպ:

30. Վայրկեանի աղղեցութեան տակ կը
հզէք ամէն գործ ու բան եւ կը հեռանա՞ք թէ
ոչ կ'սպասէք որ ժամանակ ունենաք խնդրոյն
վրայ մտածելու եւ յարմարադոյն քայլը առ-
նելու:

31. Խժրծող էք:

32. Ամէն բան ձեր անձի՞ն շուրջ կը կեդ-
րոնացնէք:

33. Միշտ քննադատող էք առանց ուշէ չի-
նարար թելադրութեան:

34. Անանկ վճռականութիւն մը ունիք որ
միշտ կ'ուզէք ձեր մասնաւոր ուղին ու կեր-
պելոն յառաջ քշել:

35. Երբ սխալ բան մը ըրած էք ձեր միտքն
ու ընթացքը փոխելու մեծութիւնը ունի՞ք:

36. Ուղի՞դ են ձեր դատողութիւններն, թէ
ոչ նախապէս կազմուած գաղափարներով եւ
նախապաշարումներով լեցուն:

37. Ուրիշներու յաջողութիւնը ձեզի ուրա-
խութիւն կը պատճառէ:

38. Մարդիկ ձեր ըսածին միշտ կրնա՞ն
վստահիլ:

49. Սխալէ՞մ մը կա՞յ ձեր գործելու եղա-
նակին մէջ:

40. Զեր բոլոր գործերն ուղղամտօրէն եւ
անթերի կը կատարէ՞ք:

41. Երկչոտութիւն, վախկոտութիւն, ջը-
ղայնոտութիւն ունի՞ք:

42. Պարապ պատճառաբանութիւններ կ'ը-
նէ՞ք ձեր թերացումներուն համար:

43. Մասնաւոր ջանք մը կ'ընէ՞ք ուրիշնե-
րուն օգտակար ըլլալու:

44. Ուրիշներուն օգտակար ըլլալը ձեր
գործին եւ ուրիշ պարտականութիւններուն կը
վնասէ՞:

45. Անձնավստահութիւն ունի՞ք: Աւելի
ուար ու աւելի պատասխանատու գործ մը ը-
նելու հաւատքը ունի՞ք ձեր վրայ:

46. Կրնա՞ք ձախողութեանց աղղեցութիւն-

ներէն շուտ մը պրծիլ, երգել ու ծպտիլ:

47. Վրիժառութեան ոգի կը կրէ՞ք: Նախանձի ու ռիսակալութեան զգացումներ կը հիւրընկալէ՞ք, որեւէ տեղ որեւէ մէկու մը հանդէպ:

48. Յարմարող եւ հաճոյակատա՞ր էք:

49. Յիշելու կարողութիւնը կը մշակէ՞ք ձեր մէջ, այնպէս որ երբ մէկը հարցնէ ձեզի ձեր գործին եւ անցելոյն վերաբերեալ բան մը, ստանայ շիտակ եւ անմիջական պատասխան:

50. Ձեզի վճարուած գումարէն աւելին կ'արտադրէ՞ք ձեր գործին մէջ:

51. Ուղի՞ղ էք ձեր բոլոր վարուելակերպերուն մէջ ըլլայ ձեր գործատիրոջ, ըլլայ ուրիշներուն հանդէպ:

52. Չտեսնուած ատեն գործէն վախժուտ կուտա՞ք եւ կամ կ'ուզէ՞ք պակաս գործել ու շատ ստանալ. եւ ետքէն ալ զարմանք կը յայտնէք թէ ուրիշներ ի՞նչպէս յառաջ կ'երթան ու դուք ետ կը մնաք:

53. Գործատիրոջ շահը նկատի կ'ունենա՞ք, քանի իր պաշտօնեան էք, թէ ոչ կը մտածէք թէ ՊՈՍԸ կախուելու է:

54. Ի՞նչ է վճարուածը որ ի՞նչ արտադրեմ կ'ըսէ՞ք դուք ձեզի:

55. Որեւէ դիւրքի կամ տեղւոյ կրնա՞ք յարմարիլ:

56. Կրնա՞ք ուրիշներէն օգտուիլ:

57. Կանոնաւոր ժամանակ կը յատկացնէ՞ք տեղական լեզուն ու բարբերն ուսումնասիրե-

լու, յաջողութիւն կ'ակնկալէ՞ք ասոնց ատանց յաւ տեղեակ ըլլալու:

* * *

«ԱՆՍԱՆ»ՆԵՐԸ

Զիկայ տեւական անյաջողութիւն
Այն մարդոց, որոնք ջանով մ'եռանդուն
Կ'աշխատին. յաւտ վարձքն ալ անպայման
Պիտի վայելեն այդ աշխատութեան:

Ան, որ կ'աշխատի կամով մ'անվարան՝
Թող վստահ ըլլայ իր յաջողութեան.
Գործել մեծ նիգով ու ջանով արի,
Մեզմէ պահանջը ա՛յս է աշխարհի:

Կրնան քեզ կոչել յայտնի «անատակ»,
Բայց քեզի համար երբեք չէ շիտակ,
Որ յուսալուիս. զի ա՛յն ատեն դուն
Պիտի անպատեալ կրքես պարտութիւն:

Գործըդ նաշակիդ՝ եթէ՝ չէ յարմար,
Ու կեանքըդ տաղտուկ կ'ընէ քեզ համար,
Ջանա՛ գտնել քեզ գործ մը հանելի,
Ու եռանդագին գործէ՛ աւելի:

Զի լոկ դո՛ւն կրնաս «գործի անատակ»
Այդ յորջորջումը տըլտուր ու պիտակ՝
Խրնայել քեզի. յուսալուեցա՞ր,
Արդէն ձախողած է կեանքիդ պայքար:

Այսօր քու տեսած մեծ յաջող մարդիկ,
Նախ ըրին գործեր խոնարհ ու փոքրիկ.
Շատ աշխատեցան մէջն իսկ կրպակին,
Ու յաջողութեան հասան խնդագին:

Անոնց ալ ըսին երբեմն «անատակ»,
Անոնց կեանքի դասն ուսի՛ր շարունակ.
Ոչ ոք կը մընայ մէջ նոյն վիճակին՝
Նքէ կը ջանայ կրկին ու կրկին:

Գործիդ տէր եղիր, տուր կորովդ թուր.
ՊԻՏԻ ՅԱԶՈՂԻՍ, հաւատա՛ ատոր.
Յաջողութիւնըդ կրնայ գալ կամաց,
Սակայն պիտի գայ, չունենաս կասկած:

Կ'ըլլայ որ քափես իսկ արին քրտինք,
Երբեմն ետ մընաս, չի ժպտի երկինք.
Սակայն վերջապէս ՊԻՏԻ ՅԱՂԹԵՍ ԴՈՒՆ.
Մի՛ յուսալքուիր, գործէ՛ եռանդուն:

Այսօրուան մեծեր տարիներ առաջ
«Անատակ» էին, խոնարհ, անհանաչ.
Զախոզանքը լոկ անո՛ր է բաժին
Որ յուսալքուած չի փաբիր գործին:
Թրգմ. ԳՐ. Հ. ԳԱԼՈՒՍՏԵԱՆ

Տէ՛ր, եթէ մէկը զիս առաջին անգամ խա-
բէ՛ պատժէ զինքը, եթէ երկրորդ անգամ խա-
ռւի՛մ՝ պատժէ թէ՛ զինքը եւ թէ՛ զիս, իսկ եթէ
երրորդ անգամ խաբուի՛մ՝ այն ատեն միայն
զիս պատժէ:

ՔՆՆՈՒԹԵԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Թէ դուք՝ ո՛ր աստիճանի յաջողութեան ար-
ժանի էք եւ կամ կարելիութիւնը ունիք, կրնաք
զաղափար մը կազմել, թէպէտ անկատար, աս-
տիճաններ դնելով նկարագրի հետեւեալ յատ-
կանիչներուն առջև. բարձրագոյն թիւը 100 բրո-
նելով նշանակեցէք. անաչառ եղէք ձեր անձին.
Թէ որ ձեր ուղղամտութիւնը հազիւ 60 աստի-
ճանի է՝ 90 մի արձանագրէք. այսպէս ամենուն
առջև աստիճաններ նշանակելէ վերջ՝ միջինը
գտէք եւ պահեցէք ատիկա. այս ցանկէն երեք
օրինակներ եւս շինեցէք ու շրջեցէք ձեզ մօտէն
ճանչցող բարեկամներուն, խնդրելով անոնցմէ
որ բարեհաճին լեցնել այդ ցանկը աստիճաննե-
րով եւ վերադարձնեն ձեզ առանց ստորագրու-
թեան. այս կերպով կարելի է գաղափար մը
կազմել ձեր յաջողելու կարողութեան եւ կարե-
լիութիւններուն վրայ:

Ուղղամտութիւն	Աշխատասիրութիւն
Ուշիմութիւն	Բաջութիւն
Անճնազգայութիւն	(Համարձակութիւն)
(Պաղարիւնութիւն)	Երեւակայութիւն
Եռանդ	Կորով
Կենցաղագիտութիւն	Զուարթութիւն
Ուղիղ դատողութիւն	Որոշելու կարողութիւն
Զեռնեքեցութիւն	Համբերութիւն
	Յարատեւութիւն

Մարմնոյ մաքրութեան եւ առողջութեան
հոգ կը տանի՞ք:

Բերաննիդ խոզանակով օրը երկու անգամ
կը մաքրէ՞ք:

Կը նստի՞ք տուն մը ուր հոգեկան հանգիստ
չէք վայելեր:

Կըցած էք ձեր սպարապոյ ժամերը դրա-
ղումներով լեցնել:

Օգտակար նպատակի մը շուրջ կ'աշխատի՞ք
— ձեր Հայրենիքին համար:

Ձեր երեւակայութիւնը մաքուր կը պա-
հէ՞ք:

Օգտակար գրքեր, ընկերակցութիւններ,
գրօսավայրեր կը փնտռէ՞ք, թէ ոչ անշնչացած
արարածի մը նման մենակեաց էք:

Ինչո՞ւ ուրիշներուն հանդէպ ներողամիտ
գտնուելու է զիտէ՞ք. — Որովհետեւ բոլոր թի-
րութիւններու եւ զանցառութիւններու պատ-
ճառները տգիտութիւններ եւ տկարութիւններ
են. թէ բացարձակ անարդարութեան մէջ դըռ-
նուող անհատ մը՝ կամ իր արաքը չտեսնելու
չափ խեղճ ու տգէտ է եւ կամ թէ սխալը գոր-
ծելէն վերջ արդէն զղջացած է եւ պղտիկութիւն
կը համարի խոստովանիլ եւ կամ առիթ մը
կը փնտռէ իր սխալը ուղղելու համար:

Վիշտ, երկիւղ եւ անհաճելի պատուախա-
նատութիւններ պարունակող արարքներու
մէջ բաժին կ'առնէ՞ք:

Շատ կեր ու խում, շուտ մը կոուրի բռնուիլ,
յիմարական յանդգնութիւններ սրօրդ — քա-
լութիւն — կը համարի՞ք:

Ձեր իրական եւ կամ երեւակայական վիշ-
տերը յաւիտենապէս դուր ձեզի կը պահէ՞ք թէ
ոչ բարեկամի մը կը յիշէք, կը բաժնէք անոր
հետը եւ թող կուտաք որ անհետանայ:

Կասկածոտ բնաւորութիւն ունի՞ք. ու-
րիշներ գործ շունին զիս կը դիտեն կը կարծէ՞ք.
սա ինչը ինծի դէմ ոխ կը պահէ կ'ըսէ՞ք.
ատիկա զիս շտիրեր, չյարգեր կը մտածէ՞ք. թէ
ոչ կ'ապրիք ինչ որ ուղիղ կը տեսնէք. կը յար-
գէք ամէն ոք եւ վստահ էք որ ոչ թէ միայն
մարդիկ, այլ Աստուծոյ աշխարհին մէջ ամէն
բան ձեր երջանկութեան աղօթող են:

Պարապոյ ժամերնիդ ձեր սենեակին մէջ
առանձնակի՞ կ'անցնէք, կընա՞ք օգտագոր-
ծել այդ պահերը. կընա՞ք թափանցել, անդա-
դառնալ ձեր խորհուրդներուն ու փորձառու-
թիւններուն եւ նօթագրել ձեր թերացումները,
սխալներն ու սայթաքումները եւ զատորո-
շել իրական հաճոյքները երեւութականէն եւ
այս կերպով ներգաշակել ձեր կեանքն ու նը-
կարագիրը:

Ծայրը զղջում ունեցող բաներ հաճոյք կը
համարի՞ք. — բաղդախաղ կը խաղա՞ք:

Միայն մէկ օրիորդի մը սիրոյն արժանի լի-
ելու մասնաւոր ջանքեր կ'ընէ՞ք, թէ ոչ առ հա-
ւարակ գեղեցիկ սեռին ետեւէն սիրտ կը հատ-
նէք, դրամ կը վատնէք:

Կրնա՞ք ըսել թէ ազատ եւ երջանիկ էք. ազատ էք՝ մոլութիւններէ, եւ երջանիկ էք՝ որովհետեւ մոլութիւններ չունիք. Էրջանկութիւնը հոգեկան ստացուածք մ'է եւ ատոր տէրը դուք էք. թէ որ այս ստացուածքէն մոլութիւններու մաս մը վարձու չէք տուած երջանիկ էք. միայն թէ ժամանակ չէք ունեցած ձեր ըստացուածքը տեսնելու:

Գիտէ՞ք թէ կեանքը հայելիի մը կը նմանի. թէ որ դուք կը ժպտիք այն ալ ձեզի կը ժպտի, թէ որ դուք կը տխրիք այն ալ ձեզի կը խոժոռի:



Դրամատան մէջ խնայուած դրամ ունի՞ք:
Կ'ընդունի՞ք թէ պատշաճ է այդ դուամարէն մաս մը ապահովագրութեան յատկացնել:

Պատշաճութիւնն ընդունելով հանդերձ դեռ կը դանդաղի՞ք արձանագրուիլ:

Ձեր տարեկան եկամուտին մինչեւ հարիւրին տասը ապահովագրութեամբ խնայած է՞ք:

Գիտէ՞ք թէ Նիւ Եորք Լայֆ Ապահովագրական Ընկերութիւնը միակ ընկերութիւնն է որ շահագործող դրամատէրներ չունի եւ ձեր դրամը կը հասութարերէ ձեզի համար: Կը տարակուսի՞ք մեր ըսածին. ժամագրութիւն մը չնորհք կ'ընէ՞ք որ հաւաստենք ձեզի մեր յայտարարութեանց ճշտութիւնը:

Կրնա՞ք գնահատել վստահելի ներկայացուցիչի մը ծառայութիւնները ձեզի յարմարագոյն բալիսին ընտրելու եւ ձեր շահերը պաշտպանելու համար:

ՎԱՀԱՆ ԹՈՎԱՍԵԱՆ

Ապահովագրական ներկայացուցիչ

51 Chambers Street, New York City

Թէլէֆոն. Ֆրանսիին 4900 Էֆսէյն

տիփարքսէք

Դրամատան մէջ խնայուած դրամ ունի՞ք :
Կ'ընդունի՞ք թէ պատշաճ է այդ դումարէն
մաս մը ապահովագրութեան յատկացնել :

Պատշաճութիւնն ընդունելով հանդերձ դեռ
կը դանդաղի՞ք արձանագրուել :

Ձեր տարեկան եկամուտին մինչեւ հարիւ-
րին տասը ապահովագրութեամբ խնայած է՞ք :

Գիտէ՞ք թէ Նիւ Եորք Լայֆ Ապահովագ-
րական Ընկերութիւնը միակ ընկերութիւնն է
որ չահագործող դրամատէրներ չունի եւ ձեր
դրամը կը հասութարեք ձեզի համար : Կը տա-
րակուսի՞ք մեր ըսածին . Ժամագրութիւն մը
չնորհք կ'ընէ՞ք որ հաւաստենք ձեզի մեր յայ-
տարարութեանց ճշտութիւնը :

Կրնա՞ք գնահատել վստահելի ներկայա-
ցուցիչի մը ծառայութիւնները ձեզի յարմա-
րագոյն բալիսին ընտրելու եւ ձեր շահերը
պաշտպանելու համար :

ՎԱՀԱՆ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ապահովագրական ներկայացուցիչ

51 Chambers Street, New York City

Թէլէֆօն . Ֆրամֆլին 4900 Էֆսէյնն

տիփարքմէնք

0
Կարողագոյն պաշտօնեաները, յաջողագոյն
առեւտրականներն եւ յետին դործաւորներն
անգամ կրնան օգտուիլ ասկէ:

Այս գրքոյկը պատրաստուած է անոնց հա-
մար, որոնք կամփոխ երիտասարդ են եւ կեան-
քի պատեհութիւններն օգտագործելու փառա-
սիրութիւնը ունին:

Պէտք է ամեն հայ երիտասարդ ասկէ օրի-
նակ մը ունենայ իր գրպանին մէջ եւ ամեն գը-
րասենեակի տէր Հայ՝ իր սեղանին վրայ:

ԳԻՆ՝ ՄԷԿ ՕՐԻՆԱԿ 15 ՍԷՆԹ
ԵՐԿՈՒ ՕՐԻՆԱԿ 25 ՍԷՆԹ

Մարդ ուրիշներ դատելու մէջ խիստ ուշ
նաչառ չի կրնար ըլլալ, երբ հուզեր որ ուրիշ-
ներ զինք դատելու մէջ խիստ ու անաչառ ըլլան:

ՀՀ Ազգային գրադարան



NL0151684

